

Դաստիարակութեան գործութեան մասին պահանջման մասին :

Մաստիարակութեան գործութեան մասին պահանջման մասին պահանջման մասին :

սոնք ջարդելուն կերպը աս է . Երբոր կուզես տեղմը հունտ ցանել , ջրին մէջ քիչմը կիր խառնէ , ու ցանելու տեղդ անով ջրոտէ : Վանի մը վայր կեանէն բոլոր որդերը դուրս կելեն , ու գետնին երեսը կըսատկին : Այս կերպով կընան ջնջուիլնաե գէշսուն կերը :

ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ ՏԵՂԿՈՒԹԻՒՆ

ԱՇԽԱՄՀԱԳՐՈՒԹԻՒՆ




Ուսմիշ գետին պահի ճամբան :

Այս մեր դարուն էն երեւելի և ամէն ատենուան զարմանալի շէնքերուն մէկն է Ուսմիշ գետին տակի ճամ-


բան , որ անդղիարէն նընէլ կըսուի : Ուարդուս ճարտարութիւնը և շահասիրութիւնը մէկտեղ եկած՝ աս



Դ. Վահան ըսուած մեքենան :



Դ. Վահանին կողմական կտորը :



Բ. Յամփլ գետին բաժանումը, ու Շվեյցարի կողմական առաջը :

նոր գործքն ալ աւելցուցին իրեն մեծութեանը նշան և յիշատակ : Այս շէնքը շինելուն բուն վախճանը ան է որ Ծիամիզ գետին վրայի , ու լոնտրայի կամուրջին քովի տեղերուն վաճառականնութիւն ասով աւելի դիւրանայ ու ծաղկի : Քառասուն տարուընէ ՚ի վեր մտածուած էր աս բանս, և ան ատենները մէկ երկու փորձեր ալ ըրին , բայց չյաջողեցաւ : Ա երջապէս Պրիւնէլ անունով գաղղիացի ձարտարապէտը 1823ին խոստացաւ գլուխ հանել աս գործքը , Ուոթը հիթ և Ա էփինկ ըսուած աւաններուն մէջ տեղը Ծիամիզին տակէն դէպ՚ի լայնքը ձամբայ մը բանալով , որ 1300 ոտք երկայն , 38 ոտք լայն , և 22 ոտք բարձր ըլլայ :

Ասոր համար նախ Ա մնտոն ըսուած կամուրջէն Զ մզոն հեռու , 85 ոտք խորութեամբ փոս մը փորեցին , որ գետէն կաթկըթած ջրերը հօն ժողվին . ու 65 ոտք խորութեամբ գետնի տակէն սկսան ձամբան Ուոթը հիթի կողմէն : Գ քին խոր եղած տեղին տակը հողը Զ ոտք աւելի թողուցին քան թէ քովերը , ու փորած տեղերնուն վրայի կողմը ներսէն երկու կարգ ամուր կամարներ կը ճակէին որ վերի հողն ու ջուրը հաստատ մնան . տակն ալ ձամբան կը շտակէին՝ թէ կառքով և թէ ոտքով քալելու համար : Փորած հողերը դուրս հանելու համար և մէկ կողմանէ ալ պատերը հիւսելու համար մեքենայ մը շինեցին խիստ վարպետ կերպով , որ վահան ըսուեցաւ . ասիկայ հաստ գերաններով ամրցուցած շէնք մըն է որ 36 սենեակ բաժնուած է՝ իրեք կարգ վրայէ վրայ . ամէն մէկ սենեակը 22 ոտք բարձր . գործաւորները ասոնց մէջ մտած՝ առանց մէկմէկու արգելք ըլլալու իրենց գործքը առաջ կը տանէին , ինչուան որ 260 ոտք ձամբայ շինեցին : Անկէ վերջը ջրին խոր տեղէն սկսաւ թաց հողգալ , ու ջրախառն վար վաղել . ասոր ձարը ուրիշ բան չեղաւ , բայց եթէ մէկ կողմէն ջուրը պարպել ,

մէկալ կողմէն շէնքը առաջ տանիլ : Ո՞յիս ամնուն մէջ 1827ին՝ ձամբան 550 ոտք առաջ գացած էր . նոյն ատենը խելմը նաւեր գետին վրայ երկաթնետեցին . ան ցնցմունքէն անանկ սաստիկ պատռեցաւ յատակը՝ որ բոլոր փորած տեղերնին ջրով ծածկեց : Այս բանիս ալ ձարը գտաւ Պրիւնէլ . պատռած տեղին վրայ ձիւթոտած կտաւներ ձգել տուաւ . վրան կապոցներով կաւ ու մանր քարեր ու ձողեր լեցընել տուաւ , շոգեշարժ գործիքներով ալ ջուրը կը պարպէր . և աս գործողութիւնը երկար ատեն քշեց : ()ը մը Պրիւնէլի որդին իրեք հոգւով պատիկ նաւակ մը մտան , գետնի տակ փորուած ձամբաներէն ներս գացին եղածը տեմնելու . հոն քննելու ատեննին սկսաւ ջուրը վերէն ներս լեցուիլ , ու անանկ բարձրացաւ որ ան իրեքին մէկը մեռաւ , մէկաները շատ դժուարութեամբ հրաշքով ազատածի պէս հազիւթէ դուրս ելերէին , մէկէն ՚ի մէկ կամարը փլաւ , ջուրը լեցուեցաւ . պէտք եղաւ որ նորէն գործիքները բանին , ու հազիւկ կրցան ամիսէ մը վերջը նորէն ներս մտնել , ու երկու ամիս ալ աշխատելով մաքրել մէջը : Անկէ ետե ձեռք զարկին գործքը առաջ տանելու , բայց շատ դժարութիւններով , ինչու որ վրայի ծանրութենէն վահանին սենեակները կը կոտրտէին : Հազիւ 600 ոտք տեղ շիներ լմբնցուցեր էին 1828ին սկիզբը , Պրիւնէլ իմացաւ որ նորէն փլեկը վախ կայ . գործաւորները ետ կանչեց . ինքը եօթը հոգւովներս մտաւ քննելու , ու նոյնպէս փորձով տեմնելու ատենը գետը սաստիկ ձայնով մը պատռեցաւ , անանկ որ Պրիւնէլ մէկ ընկերով միայն ու չորս դին ցաւցուցած հազիւ կրցաւ գուրս ելլել , մէկաները կորան : Աորէն առջինին պէս գոցեցին պատռած տեղը , ու վերջը ներս մտան նէ՝ շինած պատերնին առջինին պէս անինաս գտան : Այս աշխատատենուան մէջ եղած գործքերուն համար 3 միլիոն ֆրան-

քէն աւելի ծախք ըլլալուն , պէտք ե-
ղաւ որ եօթը տարի գործքը դադրած
մնայ : Անկէ ետքը նորէն սկսան ա-
ռաջ տանիլ մեծ քաջութեամբ ու
զարմանալի ճարտարութեամբ . և հի-
մա գրեթէ բոլորովին լընցած է , ու
մարդիկ ոտքովու կառքերով համար-
ձակ կըքալեն մէջը :

Հիմա հոս դրած պատկերնիս բա-
ցատրենք .

Ա . Ի՞ւաջին ձեւը թընէլին ընդ-
հանուր տեսքն է՝ արևմտեան կողմէն
առնուած՝ ինչուան երկայնութեան
կէսը . յատակին երկու կողմը սա-
լյատակ ըրած է քիչ մը բարձր՝ ոտ-
քով քալողներու համար . մէջտեղն
ալ խիճ լեցուցած է կառքերուն հա-
մար : Ամէն մէկ կամարին վրայ ալ
կազի կանթեղներ կան որ ցորեկուան
պէս պայծառ լսու կուտան մէջը :

Բ . Երկրորդ ձեխին մէջ կերևնայ
ինամիզ գետին փորուած յատակը՝
լայնքին բացուած , Առթըրհայթ՝ ու
Ա ոփինկ աւաններուն մէջտեղը . աս
յատակին լայնքը , և թընէլին եր-
կայնութիւնը (որչափ որ էր աս պատ-
կերին քաշուած ատենը) 750 ոտք է :
Դամբուն երկու ծայրը կերևնան եր-
կու մեծ փոսերը , որ ասոնց մէջէն
դարվար ճամբաներով թընէլին մէջ
կըմտցուի :

Գ . Երրորդ ձեւը կահան ըսուած
մեքենան է , որուն մէջէն գործաւոր-
ները կաշխատին , ինչպէս որ ըսինք :

Դ . Չորրորդ ձեխին մէջ կըտեսնուի
նոյն վահանին կողմնական կտորը , ո-
րով աւելի աղէկ կիմացուի թէ գոր-
ծաւորները ինչպէս ապահով կեցած
են մէջը :

Ի՞ւջի ձեխին կերպով երկու բաժ-
նուած է թընէլը քովի քով . մէկը
եկող կառքերուն , մէկալ գնացողնե-
րուն համար , որ իրարու արգելք ըլլ-
լան . երկուքին մէջտեղն ալ հաստա-
տուն կամարներ կան , ու ան կամար-
ներուն տակէն ճամբայ կայ որ ուզո-
ղը մէկ բաժանմունքէն մէկալը կրնայ
անցնիլ :

ԲԱՐՈՑԱԿԱՆ

ԽՍՀՄ ՀՀ

ԽՍՀՄ խաղալը հասարակօրէն ու-
րախութենէ առաջ կուգայ . ուստի
կըտեսնենք որ կենդանիները երբոր
կուրախանան՝ կըսկսին խաղալ . վասն
զի ուրախութիւնը անանկ կընէ որ
կենդանական ոգիքը կըվառուին , և
իբր թէ կուզեն դուրս ելլել , և ու-
րիշներուն հետ ալ ցնծալ . և աս ա-
ւելի անոնց կըլայ , որ արիւննին յըս
տակ է , ինչպէս է տղայոց արիւնը .
չափահաններու ալ կըլայ՝ երբոր ա-
ւելի ուրախութիւն մը ունենան :

Երբեմն ասոր ներհակ՝ խաղը կըլ-
լայ ուրախութեան պատճառ . ուստի
կըտեսնենք որ տրտում մարդիկ խաղ
խաղալով կուրախանան , կամ գոնէ
խաղով տրտումութիւնին կըփարատեն :
Պատճառն աս է որ ինչ և իցէ խաղ
յաղթութեամբ կըվերջանայ . իսկ
յաղթութիւնը ուրախութեան ա-
ռիթ է :

Այս պատճառիս համար մարդիկ ի-
րեք կերպ խաղ հնարեցին . մէկը՝ խել-
քի ու խօսքի , ինչպէս է հաշիւներով՝
խաղը , հանելուքը , և այլ ասոնցնման
խաղեր . երկրորդը գործքի , ինչպէս
է գունտով խաղալը , պար բռնելը , և
այլն . երրորդը խելքի և գործքի , ինչ-
պէս է սատրինջ՝ խաղալը , նարտ՝,
թուղթ , և այլն . ասոնց կարգն է ձեռն
ածութիւնը և պատմական խաղեր :
Ի՞ւջինը բարակ մարդկանց կըվայ-
լէ , և քիչ կըգործածուի . միջինը տը-
ղայոց և հաստ մարդկանց բանն է . վեր-
ջինը հասարակ է և մարդավայել :

Վարդ ինչ և իցէ խաղաղէկ կըլայ ,

1 Աս սիրուն , բնական , ու աղդու հատուածը
մըր բարեյշատակ է . Միքայէլ Զամշեան վար-
դապետին գրուածքներէն առինք , որ նամա-
կի ձևով շարադրեր է 1804ին , նոյեմբերի 20ին :

2 Հիսոս :

3 Պէտքակ :

4 Սանեամ :

5 Թաւշու :

6 Օդգողաւուցք :